Souria
Quotidien Arménien
B.P. 814 TEL. 13990
ALEP_SYRIE_
ԱՐՏՕՆԱՏԷՐ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՏՆՕՐԷՆ
Վ. ԵԱԶՃԵԱՆ

ՍՈՒՐԻԱ
ՕՐԱԹԵՐԹ

سورية
جريدة يومية سياسية حرة
صاحب الامتياز ورئيس التحرير المسؤول
وانس يازجيان
حلب ص.ب ٨١٤ هاتف ١٣٩٩٠

ԺԱ. ՏԱՐԻ ԹԻՒ 98 (3286) ՀԻՆԳՇԱԲԹԻ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1956 ՀԵՌ. ԹԻՒ 13990 ԳԻՆ 10 Ս. Դ.

100 ՄԻԼ. ՏՈԼԱՐԻ ՓՈԽԱՌՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԻՈՅ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԷ

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԸ ԿԸ ՍԿՍԻ ՉԵԽԱԿԱՆ ՔԱՐԻՒՂԻ ԶՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Իրաքի կողմնակիցները յուսախաբ եղան եւ խոստացան վերաքննութեան ենթարկել իրենց միտքը

ԴԱՄԱՍԿՈՍԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ
Իր առաջնորդին կողքին

Ժողովրդային Պատուիրակութիւն մը պաշտօնապէս կառավարութեան կը Հաղորդէ Շաւարշ Սրբազանի ԱՌԱՋՆՈՐԴ ՎԵՐԸՆՏՐՈՒԻԼԸ

Դամասկոսի մեր թղթակիցը կը հեռաձայնէ.—

Երկու շաբաթէ ի վեր Դամասկոսի հայութիւնը մէկ մարդու նման ոտքի կանգնած է ու կը պաշտպանէ իր Եկեղեցին, առաջնորդն ու առաջնորդարանը։

Ինչպէս հազիւ թէ լուր տարածուեցաւ որ կառավարութիւնը զոհ գացած է Անթիլիասի անարժաններու խաղանդրութեան, Գեր. Շաւարշ Սրբազանի պաշտօնին վերջ տալու համար, Դամասկոսի հայութեան ողջ մեծամասնութիւնը Եկեղեցի առաջնորդարան լեցուեցան պաշտպանելու համար իր Եկեղեցին, առաջնորդարանն ու առաջնորդը, մերժելով ճանչնալ Անթիլիասի ապօրէն իշխանութիւնը եւ ենթարկուիլ անոր հակաօրինական քայլերուն։

Այսպէս անցեալ կիրակի եւ այս կիրակի յաջորդաբար պատարագ մատուցուեցաւ Եկեղեցւոյ մէջ, որմէ ետք ժողովրդային միթինկներ կատարուեցան ուր ճառախօսներ հայերէն ու արաբերէն լեզուով պարզեցին ստեղծուած կացութիւնը յայտարարելով թէ Դամասկոսի հայութիւնը իր առաջնորդին կողքին կը մնայ ու կը մերժէ անկից դուրս որեւէ առաջնորդ կամ հոգեկան իշխանութիւն ճանչնալ որ Լիբանանէն կու գայ։

Այս կիրակի 7 Հոկտեմբերին գումարուած մեծ միթինկ մը կատարուեցաւ Առաջնորդարանի բակին մէջ ուր ճառախօսներ յայտարարեցին թէ Դամասկոսի թեմի Գաւառական Ժողովը առաջնորդ վերընտրած է Գեր. Տ. Շաւարշ Սրբազան Գույումճեանը։

Հազիւ այս յայտարարութիւնը լսուեցաւ հաւաքուած ներկաները որոտընդոստ ծափահարութիւններով գոչեցին զայն «կեցցէ մեր առաջնորդը, կեցցէ Շաւարշ Սրբազանը, անկցի դաշնակցութիւնը անկցի Օձիկը, անկցի դաշնակ քլիքը որ արեւմուտքի գործակալի իր հանգամանքով պառակտումի սերմ կը ցանէ հայ ժողովուրդին մէջ ու հերձուած կը յառաջացնէ» պոռալով։

Ապա ժողովրդային ու պաշտօնական մեծ պատուիրակութիւն մը կազմուեցաւ որ կառավարութեան երթալով ներկայացաւ Ներքին Նախարարին, ու հաղորդեց Շաւարշ Սրբազանի առաջնորդ վերընտրուած ըլլալը, պարզելով թէ Ազգ. Սահմանադրութեան համաձայն միայն Գաւառական Ժողովն է որ առաջնորդ կ'ընտրէ կամ առաջնորդին պաշտօնին վերջ կու տայ, հետեւաբար անկէ դուրս որեւէ քայլ Հայաստանեայց Եկեղեցւոյ Սահմանադրութեան բռնաբարում կը նշանակէ։

Նախարարը պատուիրակութեան ըսածները նօթագրած է զայն Նախարարաց Խորհուրդին հաղորդելու համար նկատի ունենալով որ պատուիրակութեան ներկայացուցած բանաձեւը օրինական հիմք ունէր։

* * *

Միւս կողմէ Դամասկոսի տեղական մամուլը բուռն կերպով կը քննադատէ կառավարութիւնը որ միջամուխ կ'ըլլայ հայ եկեղեցւոյ ներքին հարցերուն եւ այդ ձեւով անուղղակի օրէն կը պաշտպանէ դաշնակ ոճրագործներու խմբակը, որոնք ծանօթ են իմպերիալիզմի գործակալները ըլլալու իրենց հանգամանքով, եւ որոնք սկիզբէն ի վեր կը դաւեն Սուրիական հայրենիքի ազգային շահերուն, ու զաւթիչներուն կուսակիցները ըլլալով այս փափուկ օրերուն պառակտում եւ խառնաշփոթութիւն կը յառաջացնեն երկրին մէջ, ի շահ արաբական աշխարհի թշնամի իմպերիալիզմին ու ի վնաս Սուրիոյ ազատագրուած քաղաքականութեան։

ԹՂԹԱԿԻՑ

100 ՄԻԼԻՈՆ ՏՈԼԱՐ

Մոսկուա.— Մոսկուայի ռատիօն յայտարարեց թէ Սուրիոյ Հանրապետութեան Նախագահ Շուքրի Քուաթլի Հոկտեմբերի վերջերը Մոսկուա պիտի այցելէ։

Միւս կողմէ արաբ դիւանագիտական շրջանակներ նախապէս յիշեցին թէ Սուրիա 100 միլիոն տոլարի փոխառութիւն մը պիտի ընէ Սովետ Միութենէն իր ճարտարարուեստական մեծ ծրագիրները իրականացնելու համար։

Նոյն շրջանակները կ'աւելցնեն թէ Նախագահ Քուաթլի Մոսկուայի մէջ բացի 100 միլիոն տոլարի փոխառութենէն տնտեսական մեծ համաձայնութիւն մը պիտի ստորագրէ Սովետ Միութեան հետ։

Ֆաուզի եւ Շեփիլով կը մերժեն Անկլօ - Ֆրանսական առաջարկները

Նիւ Եորք.— Երկուշաբթի գիշեր Ապահ. Խորհուրդը իր երկրորդ նիստը գումարեց զբաղելու համար Սուէզի հարցով։ Առաջին խօսքը եղաւ Եգիպտոսի արտաքին նախարար Մահմուտ Ֆաուզի որուն ճառը բուռն ծափահարութիւններով դիմաւորուեցաւ ունկնդիրներու կողմէն, ինչ որ մինչ ժողովի նախագահ փորձեց ազդարարելու որ եթէ ծափահարեն զիրենք դրանէն դուրս պիտի հանէ, սակայն այն ազդարարութիւնը մեծ ազդու չեղաւ որովհետեւ ունկնդիրները աւելի զօրաւոր ծափահարութիւններով դիմաւորեցին Շեփիլովի ճառը։

Ինչպէս Ֆաուզի եւ Շեփիլով մերժեցին անկլօ-ֆրանսական առաջարկը, պահանջելով որ հարցը բանակցութիւններու միջոցաւ լուծուի։

Շեփիլով առաջարկեց որ 8 երկիրներէ յանձնախումբ մը կազմել բանակցելու համար, եւ յիշեց այդ երկիրներուն անունները հետեւեալ ձեւով.— Եգիպտոս, Անգլիա, Հնդկաստան, Սովետ Միութիւն, Ամերիկա, Ֆրանսա, Եուկոսլաւիա, Իրան, եւ Ինտոնեզիա կամ Շուէտ։

Նիստը Երեքշաբթի յետաձգուեցաւ ուր պիտի խօսի Տալըս որմէ վերջ ժողովի նիստերը գաղտնի պիտի շարունակուին։

Յօսթըր Տալըս կը հրաժարի՞..

ՆԻՒ ԵՈՐՔ.— Նիւ Եորքի մէջ յայտարարուեցաւ թէ շատ հաւանական է որ պետական քարտուղար Տալըս հրաժարի իր արտաքին նախարարի պաշտօնէն, Միացեալ ազգերու նախագահական ընտրութեան արդիւնքը յայտնուելէ ետք։

Կ'ըսուի թէ Տալըս իր փաստաբանի գործին պիտի վերադառնայ։

Տօքթ. Տավալիպի կը հաստատէ

Դամասկոս — Շատեր անձամբ կամ հեռաձայնով տեղեկութիւններ ուզեցան Տօքթ. Տավալիպի հետ եւ հարց տուին թէ ինչ՞ են իրենց յորդանանեան բանակցութեանց արդիւնքը։

Տօքթ. Տավալիպի պատասխանից թէ ես ալ մաս կը կազմէի առաջ ժողովրդային Յանձնախումբի այն անդամներուն որոնց ներկայութեան Յորդանանի արտաքին նախարարը իր յայտնութիւնները բրաւ եւ երբ իմացայ թէ Իրաքեան բանակը հազիւ երեք օր բաւարար ռազմամթերք միայն ունի, այլեւս ինքզինքս չի կրցայ զսպել ու պոռացի.— «այս դաւաճանութիւն է եւ զայն պարտկելը ազգային մեծագոյն դաւաճանութիւնն է...»:

Ըմբոստ սպաներու դատավարութի՞ւնը

Նիկոսիա.— Կիպրոսի զինուորական իշխանութիւնները երէկ սկսան դատել բոլոր 21 զինուորները որոնք անցեալ Երկուշաբթի ըմբոստացած էին որ զիրենք իրենց տուները վերադարձնեն մինչեւ Ծնունդ:

Կ'ըսուի թէ այս զինուորները Սուէզի համար բերուած պահեստի ուժերուն մաս կը կազմեն: Անոնք խռովութիւն էր կատարեցին բանակատեղիին մէջ, եւ անոնց ընթացքը մտահոգիչ տպաւորութիւն թողուց մնացեալ զինուորներուն վրայ:

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՊԻՏԻ ՀՐԱԺԱՐԻ՞Ն...

ԴԱՄԱՍԿՈՍ.— Ընկերվարական կուսակցութեան ղեկավարութիւնը այս գիշեր որոշեց իր 2 նախարարները քաշել ներկայ կառավարութենէն, եթէ երբեք նախարարաց խորհուրդը մերժէ չեխական քարիւղի զտարանը գնել, եւ արեւմտեան առաջարկներէն մէկը ընդունիլ։

Կուսակցութեան ղեկավարութիւնը կը նկատէ թէ եթէ երբեք քարիւղի զտարանի կառուցումը արեւմուտքի վստահուի, անոր իրականացումը կասկածելի պիտի դառնայ, որովհետեւ արեւմտեանները իրենց շարք մը խոստումները չյարգեցին Սուրիոյ հանդէպ, ինչ որ է նոյն պարագան Եգիպտոսի մէջ, ուր կարգ մը շինարարական ու ճարտարարուեստական ձեռնարկներ արեւմտեան Գերմանիոյ վստահուած ըլլալով բոլոր այդ ծրագիրները անգործութեան մատնուած են արեւմուտքի տնտեսական ճնշումին հետեւանքով։

Կուսակցութիւնը կը նկատէ որ Սուրիոյ պատերազմական ու երկրագործական մեքենան արեւմուտքի իշխանութենէն ձերբազատելու համար անհրաժեշտ է քարիւղի զտարանի մը կառուցումը Սուրիոյ մէջ, սակայն այդ անհրաժեշտութիւնը անիրականալի պիտի դառնայ եթէ անոր կառուցումը արեւմուտքին վստահուի։

ԴԱՄԱՍԿՈՍ.— Յետադիմական տարրերը տակաւին կը շարունակեն իրենց քանդիչ աշխատանքները արգիլելու համար չեխական զտարանին գնումը, առարկելով թէ Չեխոսլովաքիա միայն զտարանի գործարանը կրնայ շինել, մինչդեռ զտիչ գործիքներ չունի։

Սակայն վարչապետ Ասալի Նախարարաց Խորհուրդի նախավերջի նիստին յայտարարեց թէ չեխ գնացողը հաստատուած է որ Չեխոսլովաքիա ի վիճակի է քարիւղի զտարանը լման կառուցանել իր զտիչ գործիքներով մէկտեղ։

Հակառակ այս ճշմարտութեան արեւմուտքի գործակալները ամէն տեսակի աշխատանք կը տանին ձախողեցնելու համար այս կենսական ձեռնարկը։

Դիրքերնին վերաքննութեան պիտի ԵՆԹԱՐԿԵՆ

ԴԱՄԱՍԿՈՍ.— Նախարարները երբ իրենց կարգին իմացան Յորդանանի եւ Իրաքի միջեւ կատարուած բանակցութեան արդիւնքը եւ Իրաքի դիրքը, յառաջդիմական նախարարները ըսին թէ այս կացութիւնը կ'ենթադրէինք այն օրէն ի վեր ուր Իրաք Պաղտատի իմպերիալիստական ուխտին մաս կազմեց։

Իսկ Իրաքի կողմնակից նախարարները մանաւանդ Նաւըք Սախափ Զարագործները ըսին թէ այս իրողութիւնը չէինք գիտեր եւ քանի որ այս է կացութիւնը հետեւաբար մեր ընթացքը վերաքննութեան ենթարկելու ենք։

Հարց է թէ յիշեալները պիտի յարգեն իրենց խօսքերը։

Յորդանանի արտաքին նախարար գոհ է

ԴԱՄԱՍԿՈՍ.— Կիրակիէն ի վեր Դամասկոս գտնուող Յորդանանի արտաքին նախարարը յայտարարեց թէ Սուրիոյ Հանրապետութեան Նախագահին վարչապետին եւ արտաքին նախարարին հետ իր ունեցած խորհրդակցութիւնները շատ քաջալերիչ են մանաւանդ Յորդանանի զինուորական եւ նիւթական օժանդակութիւնները հասցնելու հարցին շուրջ։

Նախարարը աւելցուց թէ Սուրիա իր կարելիութենէն աւելին կու տայ մեզի։

ՍՍՌՄ-Ի ՄԷՋ

ՊԱՅՔԱՐԸ
Անհատի պաշտամունքի
ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐՈՒՆ ԴԷՄ

Գրեց՝ Ս. ԹԻԹԱՐԵՆԿՕ

Այն օրէն ի վեր որ Կեդրոնական Կոմիտէն և Խորհրդ. Միութեան Կոմունիստ Կուսակցութիւնը իր ամբողջութեան մէջ դէմ արտայայտուեցան Ստալինի անձին պաշտամունքին, իմպերիալիստական քարոզչութիւնը զրպարտութեանց հեղեղներ կը թափէ ՍՍՌՄի սոցիալիստական վարչակարգին դէմ.

Հակասովետական զրպարտիչները հազար անգամ փուճ խօսքեր ըրին կոմունիզմի ճգնաժամի մը, կոմունիստական ու բանուորական կուսակցութիւններու շարքերէն ներս խառնակութեան մասին: Անոնք շատ թուղթ սպառեցին միշտ է փորձ ընելով փաստել թէ անհատի պաշտամունքը սովետական սոցիալիստական վարչակարգին բնական մէկ հետեւանքն է:

Սակայն այս բոլոր խօսքերը հիմք չունին: Իր ժամուն որոշումին մէջ, Ս. Մ. Կ. Կուսակցութեան Կեդր. Կոմիտէն մեծապէս համոզիչ ձեւով բացատրեց թէ անհատի պաշտամունքը ոչ սովետական վարչակարգէն և ոչ ալ կոմունիստ կուսակցութեան քաղաքականութենէն յառաջացած է:

Այս պաշտամունքը երեւան եկած ու տարածուած էր որոշ պայմաններու մէջ, որոնք պատմականօրէն կազմուած էին ՍՍՌՄի մէջ սոցիալիզմի կառուցման շրջանին և որոնք անցեալին կը վերաբերէին, այսօր այդ պաշտամունքին երեւան գալուն պատճառ եղած էին նաև Ստալինի կարգ մը անհատական յատկութիւնները: Այս առթիւ պէտք է ըսել թէ վերոյիշեալ պատմական պայմանները որոնք ճշգրտօրէն գործադրելու կարգապահութիւն մը և ղեկավարութեան խիստ կեդրոնացում մը կը պարտադրէին և որոնք անշուշտ թէ ժխտական ազդակ մը կը ներկայացնէին ՍՍՌՄի մէջ դեմոկրատիայի որոշ ձեւերուն զարգացման համար, կազմուած չէին առանց մասնակցութեանը դրամատիրական աշխարհի յետադիմական ուժերուն որոնց թշնամական հնարքները և միջամտութիւնները ուղղուած էին բանուորներու ու գիւղացիներու առաջին սոցիալիստական Պետութեան դէմ:

Ու սակայն առարկայական պայմաններու հետեւանքով [illegible] մէջ սովետական դեմոկրատիայի որոշ սահմանափակումը ինչպէս նաև անհատի պաշտամունքէն յառաջացած դեմոկրատիայի խախտումներուն գործադրութեան մէջ եկած անբաւարարութիւնները չէին փոխած և չէին կրցած փոխել էապէս ժողովրդական բնոյթը այդ դեմոկրատիային, որ պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով միլիոնաւոր բանուորներու և գիւղացիներու մասնակցութիւնը ապահոված էր Պետութեան ղեկավարութեան և այդ բանուորներուն ու գիւղացիներուն ցանկութեան ենթարկած էր այն հարցերը, որոնց կարգադրութեան մենաշնորհը մինչև այդ կը պատկանէր շահագործողներուն:

Կոմունիստական Կուսակցութիւնը որ ամէն բանէ վեր կը դնէ ժողովուրդին շահը, քաջութիւնն ու անկեղծութիւնը ունեցաւ հրապարակել Ստալինի անձին պաշտամունքին կապուած իրողութիւնները և երեւան հանել Ստալինի գործած ծանր սխալները:

Անհատի պաշտամունքին դէմ արտայայտուելով, Ս. Մ. Կ. Կուսակցութեան Կեդր. Կոմիտէն օգնեց աշխատաւորներուն որ անոնք խորապէս ըմբռնեն անկապտելի ճշմարտութիւնը մարքսիզմին որ կ'ըսէ թէ՝ ոչ առանձին անհատը, ոչ հերոսը առաջ չեն մղեր պատմութիւնը, որովհետեւ այդ գործը կը պատկանի միայն ժողովուրդներուն, որոնք ստեղծիչներն են նիւթական ու հոգեկան բոլոր արժէքներուն և որոնք կը վճռեն Պատմութեան զարգացումը:

Սովետական ժողովուրդը լաւ հասկցաւ իր կուսակցութիւնը ու անոր Կեդրոնական Կոմիտէն: Ժողովուրդը աւելորդ փաստ մը եւս ունեցաւ թէ կոմունիստներու կուսակցութիւն մը երբեք չի վախնար իր տկարութիւնները, սխալներն ու անբաւարարութիւնները քննադատելու քանի հարցը կը վերաբերի մարքսիզմ լենինիզմին կամ ժողովուրդի շահերուն:

Անկեղծ ու բացորոշ ինքնաքննադատութիւն մը նշան է կուսակցութեան ուժին ու անոր ղեկավարներուն ամրութեան և միլիոնաւոր մարդոց ձգտումներն ու փափաքները արտայայտող անոր քաղաքականութեան ճշտութեան:

Այս իրողութիւնը թէ անհատի պաշտամունքէն, ըսուածէն այդ պաշտամունքին կապուած անբաւարարութիւններուն քննադատութենէն յետոյ կոմունիստ կուսակցութիւնը աւելի ամուր ու աւելի սերտ դարձաւ սովետական ժողովուրդին անվիճելի է՝ ապացոյց: Ու ատիկա չէ՞ հաստատեր այն յարաճուն խանդավառութեամբ որ երեւան կու գայ Սովետ Միութեան քաղաքական կեանքին և բանուորներու գիւղացիներու և մտաւորականներու աշխատանքին մէջ:

Կոմունիստ Կուսակցութեան 20րդ Համագումարի պատմական որոշումներուն իրականացման համար մղուած պայքարը ազգային գործ դարձաւ սովետական ժողովուրդին:

1956ի առաջին վեցամսեակին ձեռք բերուած յաջողութիւնները աչքառուօրէն ցոյց կու տան թէ աշխատանքի մէջ աշխատաւորական զանգուածներու ծաւալած նախաձեռնութիւնը իր երկրին տնտեսական հզօրութիւնը ամրապնդելու համար սովետական ժողովուրդին ցուցաբերած ջերմ փափաքը հիանալի պտուղներ կու տան: Տեսնենք թէ ինչ կ'ըսեն ՍՍՌՄի ազգային տնտեսութեան զարգացման Պետական Պլանի գործադրութեան 1956ի առաջին վեցամսեակի վիճակագրական տուեալները:

(Շար. 1)

Ֆագիր աստղագէտ
ՓՐՕՖ. ՖԷԼԷՔԻ
Մագնիսացնող եւ ոգեհարց
Քիլլիսի Պողոտայ Խաչում գրասենեակի
դիմացի յարկաբաժնին առաջին յարկը
Թիւ 181 Հեռաձայնի թիւ 12271

Սուէզի ջրանցքը անարգել կը գործէ

Սովետական «Սեվաստոպոլ» նաւը Սուէզի Ջրանցքէն անցնելով իր ճամբան կը շարունակէ դէպի Ծայրագոյն Արեւելք: Նաւուն երկրորդ նաւապետը հետեւեալ հեռագիրը յղած է իր [illegible].

— Փորթ-Սայիտի նաւահանգիստը հասնելէ քիչ վերջ, եգիպտացի նաւուղիղ մը նաւ բարձրացաւ, իր հետ ունենալով Գերման Դեմոկրատական Հանրապետութենէն եկած նաւուղիղ մը, որ կը գործէ իր եգիպտացի պաշտօնակիցին ղեկավարութեան տակ: Անմիջապէս ետք ձեւակերպութիւնները շուտով կատարուեցան ու նաւը մտաւ ջրանցքէն ներս: «Սեվաստոպոլ»ին հետեւող կարաւանին մէջ կը գտնուէին անգլիական, նորվեգական եւ հոլանտական նաւեր: Նաւերուն անցքը արագ եւ կազմակերպուած ձեւով տեղի ունեցաւ: Մեր դէմ եկաւ 18 նաւերու ուրիշ կարաւան մը, որ Արեւելքէն դէպի Արեւմուտք կ'ուղղուէր:

Մենք անձամբ հաստատեցինք, թէ Սուէզի Ջրանցքը անարգել կը գործէ: Ջրանցքէն նկատեցինք, թէ եգիպտացիները խնամքով մը հսկեն ջրանցքին բնականոն գործունէութեան, ծովուն յատակը կը մաքրեն ու նաւարկութեան պայմանները կը բարելաւեն:

●

Եգիպտոսին Սովետական ցորենի հայթայթման համաձայնագիրը ստորագրուեցաւ Սեպտ. 29ին, Եգիպտոսի Պարենաւորման Նախարար Քամալ Ռամզի Սթինոյի եւ Եգիպտոսի հետ առեւտրական հարցերու սովետական ներկայացուցիչ Ս. Նիֆիրինի միջեւ. Գահիրէի մէջ ստորագրուեցաւ համաձայնագիր մը այս երկրին 200.000 թոն սովետական ցորեն հայթայթման մասին:

Գահիրէի թերթերը կը շեշտեն, թէ նախապէս գնուած ցորենն ալ հաշուելով, սովետները Եգիպտոսին կը հայթայթեն 400.000 թոն ցորեն: Ասոր փոխարէն Սովետ Միութիւնը պիտի ստանայ եգիպտական ապրանքներ:

Սովետական հայթայթումներ զանազան երկիրներու

Մոսկուայի «Մոսֆապէկ» գործարանէն ամէն օր կը մեկնին պատրաստի ապրանքներով բեռնաւորուած շոգեկառքեր: Իւրաքանչիւր վագոնի վրայ կարելի է կարդալ «Չինաստան» «Քորէա», «Վիէթնամ», «Ռումանիա» գրութիւնները: Վերջերս դէպի այս երկիրները ուղարկուեցան եռաքել եւ քառաքել ելեկտրաշարժեր՝ կառուցուելու վրայ եղող ջրաելեկտրակայաններուն համար: Ելեկտրաշարժեր ուղարկուեցան նաեւ Նոր Տելհի՝ Հնդկաստանի մէջ Սովետ Միութեան օգնութեամբ կառուցուող մետաղագործարանին համար:

«Մոսֆապէկ» գործարանը իր արտադրութիւնները կ'ուղարկէ նաեւ դէպի Չեխոսլովաքիա, Ռումանիա եւ այլ երկիրներ:

Միւս կողմէ, Վոյեյքովի անուան Մոսկուայի ձուլարանի բանուորները կ'աշխատին Թուրքական «Պիզլա» ընկերութեան ապսպրանքին պատրաստութեան համար: Արդէն մաս մը կաթսաներ Թուրքիա ուղարկուեցան, Մօտ օրէն պիտի ուղարկուին նաեւ 44 ուրիշ կաթսաներ: Վերջերս այն գործարանը իր արտադրութիւններէն ուղարկեց դէպի Վիէթնամ, Պուլկարիա, Չինաստան եւ Մոնկոլիա Ժող. Հանրապետութիւն:

«Իրական հաւասարութիւն մը տեսանք»

Սուրիացի կանանց պատուիրակութեան նախագահ Տիկ. Ամլէ Ճէզայիրիի յայտարարութիւնը

Վերջերս տեղի ունեցաւ «Սովետ Միութեան մէջ կանանց իրաւահաւասարութեան հարցեր», ներկայութեամբ շատ մը արտասահմանեան պատուիրակութիւններու: Ստորեւ կու տանք սուրիական պատուիրակութեան նախագահուհիին յայտարարութիւնը.—

«Սուրիական պատուիրակութեան անունով կ'ուզեմ շնորհակալութիւններս յայտնել հաւաքի կազմակերպիչներուն սովետական կանանց որոնք մեզի կարելիութիւններ ընծայեցին մեզ այստեղ հրաւիրելով:

Մենք կրցանք տեսնել իրական հաւասարութիւն մը կանանց եւ այրերու միջեւ, բոլոր մարզերու մէջ գիտութեան, արուեստներու եւ քաղաքական կեանքի մէջ:

Վրաս մեծ ազդեցութիւն գործեց սովետական կնոջ ամբողջական գործակցութիւնը, անոր պատասխանատուութեան զգացումը, լրջութիւնը, ու մանաւանդ անոր ծանրախոհութիւնն ու անկեղծութիւնը:

Վրաս ազդեցութիւն գործեց նաեւ այն հոգածութիւնը, որ Սովետ Միութեան մէջ ցոյց կու տան մանուկներուն եւ երիտասարդներուն նկատմամբ: Մանաւանդ աչքի կը զարնէ դաստիարակութեան սիստեմը: Տղաքը վստահութեամբ լեցուած են իրենց ապագային նկատմամբ: Աշխատող փոքրեր չկան:

Սովետական կիները, սովետական ժողովուրդը ամէն տեղ բաց սրտով ու բազկատարած կ'ընդունէին մեզ: Բազմաթիւ բարեկամութիւններ հաստատեցինք,

Ամէն տեղ կը զգայինք արեւուն ջերմութիւնը-բարեկամութեան ու խաղաղութեան արեւուն ջերմութիւնը»:

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ ՄԷՋ

Մոսկուայի Սուրիկովի անուան Արուեստի Ինստիտուտի ուսանողներու խումբ մը Օտեսա վերադարձաւ: Ամբողջ երկուքուկէս ամիս անոնք գործնական աշխատանքի վարժութիւններու հետեւեցան Հնդկաստանի, Փաքիստանի ե Սէյլանի մէջ: Կալկաթայի մէջ, սովետական ուսանողները հանդիպումներ ունեցան Հնդկաստանի կերպարանական արուեստներու ամենէն ականաւոր վարպետներուն հետ. Այս քաղաքին մէջ կազմակերպուեցաւ սովետական ուսանողներու գործերու ցուցահանդէս մը:

Իրենց երկիրը վերադարձի ճամբուն վրայ ուսանողները այցելեցին Սուէզի եւ Փորթ—Սայիտի նաւահանգիստները եւ մեծ թիւով գծագրութիւններ եւ ուսումնասիրութիւններ կատարեցին եգիպտացի ծովայիններու աշխատանքին մասին:

ՔԱԼԱՆ
ՈՐՊԷՍԶԻ ՅԱՐԳԷՔ
ՁԵՐ
ԺԱՄԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
ԳՈՐԾԱԾԵՑԷՔ
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ
CALAN
ժամացոյցը
durables • réguliers • confiance
PUB. HAROUT

Սինեմա ՍՈՒՐԻԱ Երկուշաբթի 8 Հոկտեմբերէն սկսեալ կը ցուցադրէ Հնդկական գունաւոր ժապաւէնը

Ժոլխանտայի բանտարկեալը

Դիւթեցիկ տեսարաններով զգայացունց երգերով արկածախնդրութիւններով և գրաւիչ պարերով լի Հնդկական այս ֆիլմը անկասկած որ պիտի հիացնէ բոլոր դիտողները:

Ուշադրութիւն Ուշադրութիւն
Բացում ճաշարան ՔԱՐԱՒԱՆԻ
Տնօրէնութեամբ ՏԻԿ՛Ն ԼՈՒՍԻԿԻ
Արեւելեան եւ եւրոպական ճաշեր, ամէն տեսակի խմիչքներ
անթերի սպասարկութիւն դիւրամատչելի գիներ
ԿԷՍՕՐՈՒԱՆ ԼՄԱՆ ՃԱՇ ԿԱՄ
ԵՐԵԿՈՅԵԱՆ ԼՄԱՆ ԸՆԹՐԻՔ
ՄԻԱՅՆ՝ 250 Ս. ԴԱՀԵԿԱՆ
Ընտանիքներու համար միակ յարմար ճաշարանը
Հեռաձայն 12690

اليدا
الساعة التي نالت اعجاب الملايين
ELIDA
QUALITÉ ET ÉLÉGANCE
PUB. HAROUT
Ընդհ. Ներկայացուցիչ ԼՈՒԹՖԻ ՖՐԱՆԿԵԱՆ
Ֆարուք պողոտայ Հալէպ—Սուրիա

Եգիպտական Աարի դրամատան
Բաժնետոմսեր
1951ԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԸ ԿՐԵՆ ՆԱԵՒ
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԵԱՆ ԹԻՒԵՐ
Այս բաժնետոմսերը գնելով բանուորներ միայն եւ արդիւնաւոր խնայողութիւն մը կ'ընեն ինչպէս նաեւ կրնան բախտաւորուիլ ու շահիլ
10 000 եգիպտական կամ 1.000 եւ զանազան պարգեւներ
Յառաջիկայ դիրաժը տեղի կ'ունենայ
15 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1956
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԸ ԾԱԽՈՒԻՆ
Մարտինի Սալում գրասենեակ, Աճիզիէ Հասան Իպն Սապէթ փողոց
Հեռաձայն 19526
Օսէն Մալճեանի գրասենեակը, Խան Կիւմրիք Հեռ. 14165
Ընթուանտ Շլոս Սինեմա Օփերա Հեռ. 10330
Ինչպէս նաեւ Սուրիոյ բոլոր դրամատուներուն մօտ:

ՓԷՆԹՕ
ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ՇՐԹՈՒՆՔԻ ՆԵՐԿԸ
ՁԵՐ ՇՐԹՆԵՐՈՒՆ ԿՈՒՏԱՅ ԴՐԱՒԻՉ ԵՐԵՒՈՅԹ ՄԸ
Pento
Kissproof
Goldstick
Pub HAROUT
PUB. HAROUT
Գործածեցէ՛ք ՓԷՆԹՕ շրթունքի ներկը եւ պիտի զգաք տարբերութիւնը:
• ՓԷՆԹՕ ունի զանազան երանգներ՝ որոնք պիտի գոհացնեն ամենէն պահանջկոտ տիկիններ եւ օրիորդներ: